

բուն մէջ ազգին միտքն ու հոգին կարդալով: Աւերակները շօղութիւնցքի, «Գեղարդքն ու Գառնիքն եւ այլն, անպատում գրաւչութիւն ունեցած են անոր վրայ:

Տպաւորութիւնները միշտ լւատասեսի, խանգալափառի, մեծ ազգասէրի սրտին հետ կապ ունին, գէթ զրուածքը է ապէստայդ կ'արտայայտէ: Խորած խօսք է որ սովորական երկրներու մէջ զատավարութիւնը դոնիկան է ու ոչ թէ գննաց: ասիթէն ոգուուեկը՝ ծաւազաւ ուզած է սոսուզել այս պարագան և չնորդալի հայ փաստաբանուհին մը հետ, տրուած իրեն առաջնորդ, այցելած է դատարանները, ենթակայ եղած քանի մը դատամարտութիւններու, դմբրաց, խնուրած բացմութեան մը հետ: Զգացած տպաւորութիւնը եղած է աւելի քան գոհացուցիչ:

Ըսդհանուր ուրախութեան եւ խանգալափառութեան կցած է տխուր էջ մը: Հնտարաքրքական է այդ օնօթքը, որ անպատճան կը մզէ սնթերցումքի: Ի՞նչ բան արգեօք պատահած կրնան ըլլալ՝ որ իր քաղցր տպաւորութիւններու ներդաշնակութիւնը խանգարած է: Ենթար ստեն տատամասած է զըի յանձնելու համար զայն, բայց հուսկ մտցուցած է խորհըրդանութեան մը պէս բան մը՝ որ ոչ մտցութիւնը կը փաստէ զրոյին մէջ: Եւ լաւ է որ մաս կազմած է գրուածքին: Քսուներու, բամբասողեներու, զրպարտողներու, սուսիք եւ մասփառութեան հերաներու խմբակն է, որոց հարուած մը կը կարծէ տալ: Ասոնք ենթաւնէն չեն, այլ գուրսիչ հասած են հոն, եւ տժգոնութիւնը սկզբունք ըրած՝ ինքնահաւան զատաւորները կը հանգիստանան ամէն բանի: Այս է միաբար Ս. Շահպաղին: Աննոք անուն չունին, տակէն կը դորչէն, խաւարին գործիչներն են, որ կը խռովին լրյան ու ներդաշնակութիւնը Աստոնք վիրաւորած են նաեւ յուշագրին ողջմութիւնը, հայրենասիրութիւնը, այնքան, որ չէ ուզած լուսեամբ անհինը բույրութիւնքի:

Հականացի այս խանգան ձայնին, տխուր եղոյթին և խոսիչ ու ազմկող վաստաթեան, Շահպաղ՝ հայրենիքի համ-

գանակը հոգիին մէջ՝ 50 տարուան մէջ անհման վերելք մը կը տեսնէ փոքր հայաստանի մէջ, հիացուրիչ կերպով զերապանց, նոյնիսկ անբաղդասելի մեր օրերւն ուրիշ երկրներու, ուրիշ ժողովուրդներու քով յայտնուած նման եւ բերոյթներուն հետ:

Աւերակներէն վլրածնած փինիկը՝ Հայուսանն է միայն այսօր պատմութեան մէջ:

Ստեֆան Շահպաղ ուրիշ գործերու մէջ եւս ցոյց տուած էր իր չորրէք սահուն եւ համելի արձակազրի: Հոս աւ անպական է իր խօսուն եւ առինքող ըշուրջքը:

Ճ.



ՀԱՅՈՅ ՏԱԿՆԹԱԿԱՆՆ, Քաւարան եւ երաշայի յարուրիւն, Փրոփ. Հայկ Ա. Արամեանի (Ուշիածովիք, Պէյրուր, 1970, էջ 229):

Խորհուրդներ պարունակող գեղեցիկ խորագիր բայց քաւարանը թէ դժոխքին ենք: Երաշայի յարուրիւն: Քաւարան ուզած է զննել ինդիմակը, սանօնի ազատուրիւն չկայ գծոյնքն: Սակայն նեխոն, որ նկարագրուած է հոն անցողին եւ մերը ուղարկի, խեկան դըմոյիք մըն է մարտիններու եւ դրսուննեայ հայուն: Փրոփ. Հայկ Ա. Արամեան առանձնացած իր Սալսպուրկի լեռնային առանձնաբան, հականակ խաղաղուրեան զոր կը վայելէ, չէ կրցած մոռնայ արխուր անցեալը, իրողին եւ աւերածի պատկերները՝ խորիրդէն մինչեւ Աղետի տին վայրերը, զոր հետք կը շրջեցէ: Միշտ, եւ որոնք մզած են զիմքը հուսկ յօրինելու իր կենսավէպը, ուր այնքան զզացում, այնքան բնականուրիւն եւ հողիի սրտառուչ պատմուրին կայ: Կ'արձէ սոսուկին կարդալ զայն, իրեն հետ անզամ մըն ալ վերապիյու համար իին պատմելի օրերը: Պէտք է կարդայ զայն՝ նա մանաւանդ մեր երիտասարդ սերունդ անդը, որ ի լրաց միան զիստ: Աղետին անդը, որ պատմելի դրուգները, կենդանի զոյնով

մը տրուած են: Արամեան միայն գրական նպատակ չէ ունեցած, այլ իր պատմական ակնարկներով, ժամանակակից անձերու վկասութիւններով ուզած է փաստ մը աւելցնել արդէն եղածներուն վրայ: Ցուշանառեան մըն է այս ալ, այն կարգի կենսագրութիւններին՝ որոնց լծուցան շատեր, ինչպէս Գարքիլ Միւնունան մը եւ Հայրենակցական Միւնութիւններու զրագուները, որոնք անհապարեցնեն, տակալին յիսխանեալիք չըոյրած բոլորովին, զրի անցընել իրենց անձականին եւս նաև ազգային պատմութեան համար օգտակար անմոռանալի էցեր:

Գործին հրատարակութիւնն ու ծաւալը՝ կատարուած նաշակով, համակրիի կը դարձնեն հատորը, որ յանձնարարին է մասնաւրապէս հայ երիտասարդութեան՝ որ մեր մերձաւոր տիկուր անցեալն պէտք է հաղէ միջու յոյսերու եւ այս կեանքին մը ներշշջումք:

Ճ.



ՀԱՅԵԼԻ ՎԱՅԵԼ, 2010Թ ԽԱՆԱԿ, բրգմ. Ռիմա Գալոսէ, Թեհրան 1971, էջ 105:
ՃԵՄԱՐՄԱՆԱԿԱՆ, բրգմ. Ցովհաննէս Մարդ, Թեհրան 1971, էջ 95:

Այս երկու տիտղոսներով լրյա տեսաւ պարկական բանաստեղծութեան ժողովածուներ, հարստացնելու համար հայ թարգմանողական գրականութիւնը, եւ տալու մեղի իրանի հին բանաստեղծերուն իմաստական եւ քերթողական մտածութիւնները:

«Հայելի վայելութեանը աւելի ժաւալուն հասոր մըն է քան ճշշմարտարանքը: Առաջինը կ'ամփոփէ ամրողապէս Սաէրէ Թարքիլիքի երթողեան ժամանութիւնը, կոչուած բնագրին մէջ Բէյը, եւ ճարտարօքիք Հայացուած, որոնցով կը ծանօթանանք իմաստափական խունքուն յլշաւ բանաստեղծին, որ ծնած Խապահն 1701ին, թէ համարուի առաջնադաւոր քերթող մը, անձանօթ մնացած մեղի Հայոց համար: Պարկական գրականութենէն հատուածներով

ճանչուած էին ցարդ Ֆերդովսին իր գեղացիկ «Շահնամէ» գիւղաղներուութեամբը, որուն ազգեցութիւնն ալ զգալի եղած է մեր մէջ, Սաադին իր «Պուստան» և «Գունստան» հատորներով, Օմար Խայեամը եւ Բարս Թահերը՝ իրենց ըլտմալէի քառակներով: Ասոնց ծանօթացումն ալ եղած է զգբախտարար ոչ թէ ամրոջական, այլ մասնակի: Մաղթելի է որ ճուռակարգէտ հայ զրագէտները ձեռարկեն անոնց լիակատար գործերուն հայցաւմին:

Պարսկական զրականութիւնն գերարծաւոր բանաստեղծներով նըշանաւոր է, որոնք միջազգային տեղ մը ունին, նմանապէս մնացած անմատէիլ: Այդ կարգի գէմքերէն են, ասից Սաէրէ Թարքիլիքն նաեւ Նեղամին, Աթթարը, Սաֆեզին, Էրազին, Հաֆէզը, Մոլաւին, Զամինը, որոնք մեղի համար տակաւին պարզապէս անուններ են, եւ որոնց բանեղծած բանաստեղծական զեղծերութիւնները իրենց բնագիրներուն մէջ կը մնան գեր թագուն:

ՈՒրմա Գառօնէին կատարած իսկապէս շաս կարեւոր ալիստանք մըն է այս ուղղութեամբ: Հարէ է քաջալերուին նման ձեռնարկները:

Ճշշմարտարանքը աւելի համեստ հատոր մըն է, ուր կան հայացուած ընսիր չին կարգ մը պարսիկ բանաստեղծերու, որոնցով ումանք արդէն ծանօթ էին: Այդ անուններն են Արու-Արդիկին Խուդափի (858-941), Արու-Շակուր Բալիխի (ծն. 915), Ար-Օլ-Հասան Բէյհաղի (մեռ. 1078), Ասոնի Թուսի (մեռ. 1085), Շահի-Բալիխ (մեռ. 937), Ֆերդովսի Արու Ղալիսի (931/41-1020/26), Խասէր Խոսրով (1004-1088), Օմար Խայեան Նիշարուրի (1040/48-1128/31), Սամայի Ղազանի (1078-1140)՝ Գորգամի Յախորեդին Ասադ (ՃԱ. Դար), Շէյխ Յարփեդիդին Արքար (1119-1230/34), Նիփամի Սամարզանչի (մեռ. 1141-1203), Սուլամի Սամարզանչի (մեռ. 1173/74), Զալայէդիդի Ռումի (1207-1272), Սաադի Շիրազի (1213-1295), Սադղարին Վարակի (մեռ. 1226), Հափէզ Շիրազի (1325-1390), Արդ-Օլ-Ռահման Զամի (1414-1492),